

**ԿՐԹՈՒՅՑԱՆ****ԽԱԶԵԼՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ**

«Անեն ամենենեան, խաչեցի. եւ նա  
առէ, զի՞նչ չար արար, եւ նորա առաւել  
եւս աղ պակէին եւ ասէին, խաչեցի»:  
(ՄԱՏ. ԻԵ. 23):

«Հայր, ի ձեռս թա աւանդն զնովի իմ.  
զայս իրեւ ասաց, ենան զգի»:  
(ՂՈՒԿ. ԻԳ. 46):

Մեր Տիրոջ Զարքարանաց և Խաչելու-  
թեան խորհուրդը ցոյց կուտայ Աստուծոյ  
անհօւն սէրը առ մարդիկ, վասնզի այն-  
պէս սիրեաց Աստուծած զաշխարհ, մինչև  
զմբգին իւր միածին ետ. զի ամենայն որ  
հաւատայ ի հոռ՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի  
զիեանս յաւրիտենականս» (Յոհն. Գ. 16):

Խաչելութեան խորհուրդը կը բովան-  
դակէ այնպիսի խորունկ, զիհագոյն գէպքիր  
և ճշմարտութիւններ, որոնց առջև բովան-  
դակ մարդկութիւնը ընդհանրապէս և Քրիս-  
տոնշութիւնը մասնաւորապէս պէտք է  
ծունկի գան, գառնալու առ Աստուծած, ա-  
զօթելու ու հաղորդ գառնալու համար մե-  
ծագոյն ճշմարտութեան, որով աստուծա-  
յին ճշմարտութիւնը խաչուեցաւ, և սու-  
կայն, ինչպէս որ կարելի չէ ճառագայթը  
թաղել, այնպէս ալ Աստուծոյ միածին Որ-  
դին, յարութիւն առաւ Ս. Գերեզմանէն,  
նոր կեանք և անմահութիւն պարզելու  
համար համայն մարդկութեան: Ինքը եր-  
կինքէն երկիր իջած էր, Հօրը կամքը կա-  
տարելու համար, խաւարի և մեղքերու  
ծովիրուն մէջ տուայտող Աստուծոյ որդի-  
ները լուսաւորելու և ազատագրելու մեղ-  
քի ճիրաններէն:

Կեանքը սհառաչանքի կամուրջը մըն  
է, որուն վրայէն բոլոր մարդիկ պիտի  
անցնին: Այս կամուրջը ձգուած է կեանքի  
և մահուան միջին . . . :

Խաչելութեան խորհուրդը երկար զա-  
րերէ ի վեր կը տօնուի, վասնզի՝ խաչին  
վրայ բարձրացող Քրիստոս, աւելի քան  
բարեկամ մը, տէր մը, աւելի քան թագա-  
ւոր մըն է. Ան երկնքի և երկրի արարիչն  
է, Աստուծոյ Բանը, Փրկիչը աշխարհի:

Քրիստոնէական բարեպաշտութիւնը,  
բանաստեղծութիւնը, երաժշտութիւնը,  
քանդակագործութիւնը զլուխ-գործոց եր-  
կիր պատրաստած է, անմահացնելով Խա-  
չելութեան խորհուրդը:

Հրեանները, մեր Տէրը, Հրեաստանի  
կուսակալ Պոնտացի Պիղատոսին ապարանքը  
տարին գատելու, վասնզի՝ առանց հոռվ-  
մէական օրէնքին գործազրութիւն, հրեա-  
նները իրաւունք չունէին մահուան պատիժ  
գործազրիկ: Յիսուսի Պիղատոսի առջև  
տարուիլը կարելի է նկատել արամա մը, որ  
երեք անձերէ կը բաղկանայ: Այս անձերէն  
առաջինը հաւաքականութիւն մըն է, այ-  
սինքն Հրեայ ժողովուրդը, որ իր մէջ կը  
բավանդակէր ամէն դասակարգէ մարդիկ,  
քահանանները, աշխարհականները, օրինաց  
հմուտ վարդապետները կամ գարդինները,  
տէկտ գասակարգէն մարդիկ, որոնց մէջ  
կային Փարիսեցիններ, Սաղուկեցիններ և Հե-  
րովդէականներ: Ինչ որ ալ ըլլային, իրենց  
միջն գտնուող տարակարծութիւններն ու  
տարբերութիւնները, անոնք բոլորն ալ միա-  
ցած էին, ատելութիւն և մանաւանդ վրի-  
ժառութիւն ունէին Յիսուսի գէմ: Տրամին  
միւս երկու անձերն են, ամբաստանեալ Յի-  
սուսը և Պոնտոս Պիղատոս դատաւորը:  
Պիղատոս հառվմէացի անձնաւորութիւն մըն  
էր, ատելիլ և զրուժան անձ մը յաչս հրէից.  
այնու ամենայնիւ, կուսակալ ըլլալով, որու  
զգացում և յարգանք ունէր Օրէնքին հան-  
գէպ: Երբէ կուսակալ և դատաւոր, իրեն  
համար երկու ճամբար ունէր, մին Օրէնքի,  
իսկ միւսը զիտութեան և սիրոյ ճամբան:  
Աակայն, անիւկա միւնոյն ատեն սկիպտիկ  
մէկն էր. աշխարհիկ անձ մը ըլլալով ուրիշ  
բան չէր գիտեր բայց միայն իր հպատակ-  
ներէն ստանալ երկրային պատիւններ, սին  
և ունայն հաճոյքներ:

Պիղատոս իր առջև ունէր հրեայ կոյր  
և մոլեզնած ամբոխը, որ կատաղութիւնէն  
և վրիժառութեան մոլուցքէն կուրցած՝ չէր  
կրնար խորհիլ և դատել, տրամարանու-  
թիւնը հոն տեղ չունէր ամեննին, կը զո-  
ոար ու կ'ըսէր խուժանային ամբոխավա-  
ռութեամբ, սիածեսցի», թո՛ղ խաչուի,  
թող խաչուի . . . Աստուծած և մարդկու-  
թիւնը իրարու գէմ կեցած էին, հոն Պի-  
ղատոս գերազոյն դատաւորն էր, արդա-  
րութեան ախոյեանը և Օրէնքին գործա-

դիրք։ Դրուագ առ դրուագ հետեւինք Ս. Աւետարանին։ —

և Եւ ածին զՅիսուս ի վանացն կայիա-  
փայ յապարանս դատաւորին, և էր այցուց-  
ել նոքա ոչ մատին յապարանսն, զի մի՛  
պղծեցին, այլ զի ուժիցեն զզատիկն։ Ել  
առ նոսա Պիղատոս արտաքս և ասէ, զի՞նչ  
չարախօսութիւնը մատուցանէք զանէն  
յայնմանէ։ Պատասխանի ետուն և ասեն  
ցնա, եթէ չէր չարագործ այն այն, ապա  
ոչ մատնէաք զնա քեզ։ Ասէ ցնոսա Պի-  
ղատոս, առէք զնա դուք, և ըստ ձերոց  
օրինացն զատեցարուք, ասեն ցնա հրեայքն,  
մեզ ոչ է արժան սպանել զոք։ Զի լցի  
բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ որով  
մահու մեռանելոց իցէ» (Յօվհ. Ժ.Բ. 28-32)։  
Սէնէտրինը, հրէից Գերագոյն ժողովը, որ  
կ'ուզէր Յիսուսը մահուան զատապարտել,  
իրրե հայոցին և թագաւոր հրէից, օրինա-  
կան ձեւակերպութեան կը զիմէր, հոսք-  
մէացի զատաւորին օրինական հրամանը ըն-  
դունելու համար։ Տէրը, կապուած և ա-  
նարգուած հրեայ անօրէն և խաժամուժ  
ամբոխէն, անարգութեամբ Պիղատոսի ա-  
պարանքը բերուեցաւ։

Հոս կարենոր պարագայ մը կայ, որ  
արժանի է նկատողութեան, տեսնելու հա-  
մար այն կրօնքը և այն բարոյականը օրուն  
հրեաները կը հետուէին։ Անոնք ազգովին  
Բաղարջակերպաց տօնին օրուան պատրաս-  
տութեան մէջ ըլլալով, օրինական Գոռը  
կամ Պասնքը պիտի զենէին, յիշելու հա-  
մար Եհովան՝ որ զիրենք աղատած էր Ե-  
ղիպտոսէն, փարաւոններու անարգական  
լուծէն, պիտի յիշէին իրենց մեծ մարգա-  
րէն, աստուծատես Մօվսէսը, որ Այնա-  
լեռնէն իրենց Տասնարանեայ Օրէնքները  
բերած էր, իրենց գերութենէն զէպի աղա-  
տագրութեան գարձը պիտի վերյիշէին։  
Ահա թէ անոնք ինչու համար չմտան Պի-  
ղատոսի ապարանքէն ներս։ Հրեաներու  
համար Պիղատոս հեթանոս ու տաելի անձ  
մըն էր, թող թէ ան եղած ըլլար իրենց  
կուսակալը և դատաւորը. անոր ապարան-  
քէն ներս մտնել պիտի նշանակէր սրբա-  
պղծութիւն։ Միւս կողմէն, անոնք արդարի  
մը արեան հեղումին և մահուան պատճառ  
հանդիսանալով, կարծես երբեք չպիտի  
պղծուէին . . . .

Հրեաները աղէկ զիտէին թէ Յիսուս

արդար մըն էր։ Արդար քան հրեաները,  
արդար քան արդարակորով Օրինաց վար-  
դապետները, արդար քան Պանտիոս Պիղա-  
տոսը, որուն պաւատը եկած էին զատա-  
պարտելու և խաչելու համար զԱյն։

Երկրորդ դրուազքը ցոյց կուտայ Յիսուսի  
և Պիղատոսի միջև տեղի ունեցած խօսակ-  
ցութիւնը Անոր Թագաւորութեան և ճշ-  
մարտութեան մասին։ Եւմուտ միւսանզամ  
յապարանսն Պիղատոս, կոչեաց զՅիսուս և  
ասէ ցնա, զո՞ւ ես թագաւորին հրէից։ Պա-  
տասխանի ետ Յիսուս, ի քէ՞ն ասես զայց  
եթէ այլք սասցին քեզ զինէն։ Պատաս-  
խանի ետ Պիղատոս, միթէ և ես հրեայ  
իցեմ։ ազգն քո և քահանայակետք մատ-  
նեցին զքեզ ինձ։ զի՞նչ զործ զործեալ է  
քո։ Պատասխանի ետ Յիսուս, իմ արքա-  
յութիւն չէ յայսմ աշխարհէ։ Եթէ յաշ-  
խարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպա-  
սաւորք իմ մարտնչէին արդեօք զի մի՛  
մատնեցայց հրէից, բայց արդ թագաւորու-  
թիւնն իմ չէ աստի։ Ասէ ցնա Պիղատոս,  
ապա թէ այդպէս իցէ, թագաւորը ոմն ես  
զու։ Պատասխանի ետ Յիսուս, զու ասես  
թէ թագաւոր իցեմ։ բայց ես յայդ իսկ  
ծնեալ եմ, և ի զոյն եկեալ եմ յաշխարհ։  
զի վկայեցից ճշմարտութեանն, ամենայի  
որ ի ճշմարտութեանէ է լոէ բարբառոյիմոյ։  
Ասէ ցնա Պիղատոս, զի՞նչ է ճշմարտու-  
թիւն» (Յօվհ. Ժ.Բ. 33-38)։ Ապարանքին  
կամ ատեանին մէջ, Յիսուսի և Պիղատոսի  
միջև խօսակցութեան ընթացքին, Յիսուս  
գերազանցօրէն կը խօսի իր մասին։ Ով որ  
ճշմարիտ է և ճշմարտութիւնը կը սիրէ,  
ճշմարտութեան մասին յարգանք և պատ-  
կառանք միայն ունի, իր ձայնը կը լոէ։  
Իր թագաւորութիւնը երկրաւոր թագաւո-  
րութիւն մը չէ, այլ երկնաւոր։ Ան երկին-  
քէն երկիր իջաւ մարդկութիւնը հրեշտակաց  
գասակից ընելու համար։ Անոր թագաւո-  
րութիւնը նիւթական չէ, այլ աննիւթական։  
սահմանաներ չունի, այլ անսահմաների և  
անբովանդակելի թագաւորութիւն մըն է,  
որուն գրօշակն է ԽԱՅԱ, որ երկրէն երկինք  
բարձրացաւ և մարդոց օրգիները Աստվածոյ  
և Յաւիտեանականին որդեղբալներն ըլլաւ։

Պիղատոսի այն հարցման թէ ի՞նչ է  
ճշմարտութիւնը, մեր Տէրը ուզգակի պա-  
տասխան մը չի տար, սակայն և այնպէս  
Պիղատոսի հարցումը քսան դարերէ ի վեր

մարդիկ կը կրկնեն և ճշմարտութեան չեն կրնար հասնիլ: ճշմարտութիւնը գերազոյն իրականութիւնն է որ զոյութիւն ունի. մարդիկ ցաւց հովիտին մէջ, որ մեր տեսանելի աշխարհն է, ճշմարտութիւնը չեն տեսներ, զանդի զոյն իրենցմէ զուրս կը փնտռեն. սակայն այդ ճշմարտութիւնը նոյն ինքն մեր Տէրը, Յիսուս Քրիստոսն է, որ ըստ սեւ եմ ճանապարհ և ճշմարտութիւն և կեանք (Յովհ. Ժ. 6): Պիղատոս կը փափաքէր արձակել Յիսուսը, բայց հրեաները կ'ուզէին որ Բարաբրան արձակուի, ինչպէս ցոյց կուտայ երրորդ զրուազը: — Զայս իրեն ասաց: Գարծեալ ել առ հրեայն և առ ցնոսա, ես և ոչ մի ինչ պատճառ գտանեմ ի նմա: Բայց է սովորութիւն, զի մի ոք արձակեցից ձեզ ի զտակիս. արդ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն հրէից: Աղաղակեցին ամենի քեան և ասէին, մի՛ զդա, այլ զԲարաբրա: և էր Բարաբրայն այն աւազակն (Յովհ. Ժ. 38-40): Պիղատոս համոզումով չի գործեր, այլ՝ օրէնքի ճամբով: Թիերես ան կ'ուզէր արդարութիւնը օրէնքով հաշտեցնել, բայց կ'ուզէր վերջապէս չնորհք մ'ընել Անոր, սակայն կ'ուզէր որ իր այս չնորհքը հրեաներուն հաւանութեան արժանանար: Պիղատոս, սկիզբանիկ ու դաժան դատաւոր մը, կը սիրէ հեգնանքով հրէից թագաւոր կոչել մեր Տէրը, կ'ուզէր որ Բարաբրա անունով աւազակի մը հետ նժարի մէջ զնել մեր Տէրը, սակայն հակառակ իր փափաքին, հրեաները Բարաբրան նախընտրեցին: Հաս ուշադրութիւն պէտք է ընել. հասովմէացի կուսակալին հոգերանութիւնը այլընդայլոյն: ան լաւ չի ճանչնար մարդիկ, մանաւանդ հրեայ կոյր ամբոխը: Հեգնանք մը կար կարծես Պիղատոսի մեր Տիրոջ հանդէպ ցոյց տուած լիրը արարքին մէջ. ան իրը կուսակալ և մանաւանդ դատաւոր, իր տոնին ունել երկու անձեր, մին աւազակ՝ իսկ միւսը առաքինի մը, անմեղ մը:

Զորրորդ զրուազին մէջ տեղի կ'ունենայ մեր Տիրոջը ձաղկումը: — ՅՅայնժամ ա՛ն Պիղատոս զՅիսուս և զան եհար: Եւ զիսուրացն արարեալ պատկ ի փշոց՝ եղին ի գլուխ նորա, և զգեցուցին նմա հանգերձ ծիրանի. և զային առ նա՛ և ասէին, ողջ եր, արքայ հրէից. և հանէին նմա ապակս: Ել գարծեալ Պիղատոս արտաքս և

առէ ցիսամ, ահա ածեմ զնա արտաքս առ ձեզ, զի գիտասչիք թէ ես վնաս ինչ ի նմա ոչ գտանեմ: Ել Յիսուս արտաքս, և ունէր պասկ ի փշոց և հանգերձ ծիրանի. և ասէ ցիսամ: ահա այրդ ցձեզ Պ (Յովհ. Ժ. 1-6): Պիղատոս, սկեզամիկ դատաւորը, տեղի տուաւ հրեայ ամբոխին հաճոյանալու համար: Զաղիումը և անարգանքը տեղի ունեցան ամենախիստ արարքներով: Սակայն Պիղատոս կարծես թէ յոյս մ'ունէր ազատելու հրէից թագաւորը: Ան նորէն իր ապարանքէն զուրս ելաւ և հրեայ մոլեգնած ամբոխին ըստաւ. Հետ ոչ մէկ յանցանք և պատճառ չեմ գաներ այս մարդը մահուան դատապարտելու համար: ահաւասիկ մարդը ձեզիս: Այսո՛, սահաւասիկ մարդը ձեզիս, Մարդը զոր Աստուած երկինքէն երկիր զըրկած էր հրեայ ժողովուրդին կը յանձնուի....

Հրեաները աչք ունին և չեն տեսներ, սիրու ունին և չեն զգար այս տեսարանին վիհութիւնը զնահատելու համար:

Հինգերորդ և վերջին զրուազով վերջ կը գտնէ Պիղատոսի արարքը և Աստուածոյ Որդին հրեաներուն կը յանձնուի:

Աիրեն տեսին զնա քահանայապետքն և սպասաւորք, զաղաղակ բարձին և ասեն, ի խաչ հան, ի խաչ հան զդա, ասէ ցնոսա Պիղատոս, առէք զդա ի ձեզ, և ձեզէն հանէք ի խաչ. զի ես ի զմա վնաս ինչ ոչ գտանեմ: Պատասխանի ետուն հրեայքն, մեք օրէնս ունիմք, և ըստ օրինաց մերոց պարտի մեռանիլ, զի զանձն իւր Որդի Աստուածոյ արար: Իրեն լուաւ զբան զայս Պիղատոս, առաւել և Յիսուս ոչ ետ նմա պատասխանի: Ասէ ցնա Պիղատոսը, ընդ իս ո՞չ խօսիս, ո՞չ զիսես եթէ իշխանութիւն ունիմ հանել զքեզ ի խաչ, և իշխանութիւն ունիմ արձակել զքեզ: Պատասխանի ետ Յիսուս, ոչ ունէիր զու իշխանութիւն ի վերայ իս և ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուատ. վասն այսորիկ որ մատնացն զիս քեզ, նորա մեծ մեղք են: Եւ յայնմանէ Պիղատոս խնդրէր արձակել զնա. և հրեայքն աղաղակէին և ասէին, եթէ զգա արձակես, չես բարեկամ կայսեր, ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառակ է կայսեր: Իսկ Պիղատոս իրեն լուաւ զբան զայսոսիկ, ած զՅիսուս ար-

տաքս, և նուտաւ ի վերայ բեմին ի տեղւոջն որ կոչէր Քարայատակ, և երրայեցերէն կապաթա: (Եր Ռւըրաթն զատկի, և էր ժամ իրրե վեցերորդ), և ասէ ցհրեայսն, ահա թագաւորդ ձեր ցձեզ: Եւ նոքա աղաղակէին, բարձ ի մէնջ, բարձ ի մէնջ, և հան զդա ի խաչ: Ասէ ցնոսա Պիզատոս, ես թագաւորն ձեր ի խաչ հանիցեմ: Պատասխանի հոռուն քահանայապետքն, չիք մեր թագաւոր բաց ի կայսերէ: Յայնժամ ետ զնա ի ձեռս նոցա, զի ի խաչ եւանիցէ՞ (Յովհ. Ժթ. 7-16):

Դատավարութեան ժամանակ, Պիղաւոսս իր տիկինէն նամակ մը ստացաւ, որ ցնցեց զինքը: Այդ նամակին մէջ, Պիղաւոտոսին կինը իր ամուսինին կ'ըսէր. — զործ մի ունենալ այդ արդարին հետ: Ազնուական հոռվմէացի կին մըն էր ան, կղօդիա Պրոկուլա անունով, որ իր երազին մէջ չարչարուած և անդոհանքի մատնուած էր Յիսուսի պատճառաւ. այս յուզիչ և խորհրդաւոր գեպքը կը մնայ անբացարելի արարք մը, կին մը որ Արդարին ազտութեան համար կ'աղերսէր և կը բարեխօսէր....

Երր մեր Տէրը փոխանակ ջուրի քացախը առաւ բերնին մէջ, իններորդ ժամուն մեծածայն գուշեց ունի, էլի, լամա՞ս սարաքթանի, Աստուած իմ, Աստուած իմ, ընդէ՞ր թողեր զիսո: Աստուածոյ միածին Որդույն գոչումը մինչև երկինք, Հօր Աստուածոյ բարձրացաւ. Նախ քան վախճանը Տէրը ըստ և Ամենայն ինչ կատարեալ էս: Այո՛, յիրաւի ամէն բան կատարեալ եղաւ. կատարեալ եղաւ իր հնազանդութիւնը, տառապանքը, խաչելութիւնը և մահը: Սուրբ Գրոց մարդարէութիւնները կատարուցան Բնութիւնը անզամ կարծես թէ համատարած սուզի, տրտմութեան մէջ էր: Ան ի վեց ժամէ աւուրն խաւար եղեւ ի վերայ ամենայն երկրի մինչև ցինն ժամ (Մատթ. իշ. 45): «Խաչեսցի», թող խաչուի, թող խաչուի ձայները լուած էին արդէն, լուած էր բնութիւնը ամենուրեք: Մեծ խաչեցեալին երկու կողմի չարագործները, մինչ փրկուած, իսկ միւսը կորսուած, տառապանքով արդէն իրենց հօգինները աւանդած էին: Խաչին առընթեր կը գտնուէին երկիւ-

զած, բարեպաշտ կիները, որոնք Ա. Կոյալ Մարիամ Աստուածածինը չըջապատած էին. հոն էր նաև Յիսուսի սիրեցեալ աշակերտներէն Ս. Յովհաննէսու:

Գողգոթայի խաչը, որ հրէից դայթակղութիւնն էր և հեթանոսաց յիմարութիւնը Աստուածոյ զօրութիւնը եղաւ փրկելով բար ժողովուրդը:

Զարչարանաց և Խաչելութեան պատմութիւնը, ինքնին, սուրբ և խորհրդաւոր պատմութիւնը կը կազմէ փրկարգործութեան մեծ խորհուրդին: Անձնագոհութեան մեծագոյն և կիրջին արարքը տեղի ունեցաւ Գողգոթայի խաւարներուն մէջ: Անձնագոհ հութեան օրէնքը Աստուածոյ օրէնքը եղաւ:

Ի՞նչ ցոյց կուտայ խաչելութեան խորհուրդը մեզի, բոլոր քրիստոնեաններուն Սէր առ Հայր և հնազանդութիւն: Սէր առ ամեննեսեան, սէր առ մարդիկ: Ահա թէ ուր է Փրկչին փառքին և հնազանդութեան մեծութիւնը: Ան է մարդոց միակ փրկիչը, յուրիշեական բարեխօսը Աստուածոյ և մարդոց միջնէ: Ո. Խաչը Աստուածոյ և կատարելութեան երթալու միակ ճամբան է քրիստոնէից համար: Անով և անոր բացած ճառագայթարձակ զօրութիւնով կարելի է յաղթահարել չարին, Աստանային, աշխարհին և փորձութեանց:

Ս. Խաչը միջոց մը, պատուանդան մըն է վեր բարձրանեալու, մինիք զմեկ գերազանցելու: Քրիստոս, քրիստոնէութիւնը և քրիստոնեանները խաչով ալրեցան և յաղթանակեցին: Ս. Խաչը յաղթութեան նշաննէ և ամենուն կեանքը կառուցող լուսածին և լուսազարդ նշաննէ: Ան երկրին երկինք անող լուսեղէն սանդուխն է բռնը քրիստոնէից:

Աղօթենք որպէսզի Տէրը, որ խաչին վրայ թափած իր սուրբ և մեղսաքաւիչ արիւնովը խաղաղութիւն պարզեց բովանդակ մարդկութեան, իր Խաչելութեան տօնին առթիւ, մեզի ևս խաղաղութիւն պարզեէ: աղօթենք ի խորոց սրտի առ Աստուած որ պարզեէ մեզ չնորհնք և ողորմութիւն և փրկէ զմեկ սատանային և աշխարհի չարիքներէն. ամէն:

ՊԱՐՄԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԵԼՍԵԱՆ